

ՈՒՂԵԽՈՐՈԽԹԻՒՆ ՅԱՐԵՒԵԼՈ

ՇԱՆՏՐԻ ԳԱՂՂԻԱՑԻՈՅ

(Տես երես 301, շարումակութիւն) .

7 Յունիս. Թէպէտե ցրտացին էր գիշերը, բայց առաւտեան ժամը վեցին՝ ներմաշափը 20^o վրայ էր։ Շուտով վրանը կը վերցնեիք, ու երբ առաւտեան թէլը կ'առնեմ։ շինական մը կեռա կը բերէ ու կը մաստցանէ ինձ, այնչափ աւելի հաճցիք ժողված՝ որչափ զի տարւոյն նախախայրիքն են, կատարեալ պարի ցառով կը զատուիմ այս գեղեցիք բանակետղէն։ Շրջակայ բոլոր լեռինք վարդապոյն ներկուած են նորածագ արեգակն պայծառ լուսով, և զովագին օգը կը հրաւիրէ զեզ ճամբար ենելով խաղալ յառաջ։

Երեսուն վայրկենի մէջ կը ժամանեմք կիմերանի կիրճը, 2500 մետր անդին, ուստի լաւագյն կը պարզի մեր աչաց առնել։ Երասխայ հովանին ընդարձակութիւնը։ Մեծամեծ կրիէս մը լերանց կը շրջապատեն զեզ։ Հրաշալի ու կատարելապէս զիւթիչ (fœcigerous) շրջապատակեր մ'է տեսարանն, մանաւանդ առաւտեան ժամերուն։ Ջինապատ բարձրապոյն լերանց զագաթունք կը ցուցնեն մեզ յարեւմուս զիւրդուրաս, և գէպ ի հիւսիս՝ ճիշդ ի հանդիպյ զիյուս Սեկեմ լերանց, ուստի անդին է Դավրէծ քաղաքն Պարտից։ Այս կրճին քով, պատի վրաններու տակ ու խեղճ հիւշերա մէջ՝ կը բնակին կստուածածորոյ քանի մը հարուստ հայ ընտանիք՝ իրենց հօտիցը հետ շերմութենէ հոս պասապարուերով։

Բայց որչափ ալ քարիշ և ակնահանց է տեսարանն, սակայն չենք կրնար զեգերի յերկար այն բարձրութեան կէտին վրայ, որոյ հաւասարը գուցէ զուուրին ըլլայ մեզ գանել այլուր։ հարի է մեզ քարուտ բարձանց վերէն շիտակ վայր իխնել՝ զիւթէ 1800 մետր ճամբար ընելով՝ որպէս զի հասնինք յԱստուածանոր, Երկրին ծաղկանցն կարագիրը բոլորովին կերպարանափոխ կ'ըլլայ հոս, ամենուրեց

առասարար կը տեսնուին կրկնածաղիկ բարդ խաշչչք գեղեցիք, զեղին վայրի վարդենիք, կարճարուն հիրիկը գորշապոյնք, կապուտակը և թաւիչի գունով, ակրանք խապոյտք և ամենագեղցիք ծառախիսք, ornithogalum tenuifolium. Այս վայրէքքը հետիւան պէտք է ընել, զի անհանդուրժելի կ'ըլլայ երիվարաց ցնցումը։ Քանի կը յառաջներք, կը յաճախեն միջացք. մանաւանդ պատենաթեւք և բգէջք բոլվանգակ ճանապարհին վրայ սփուած։

Ժամը 4 45ին, 1950 մետր բարձրավայրի մը վրայ կը հանզինց նախանց ընելու, Աստուածանորի ձմերային հալուանից մօտ է Անուշանամ աղրիւր մը ջրց կը րդիւէ օձաքարարը ձևացած մայուէ մը. շրս կողմ բարձմաթիւ ծառատունկը, գիհիք, ծորինիք և այլն։ Բայց շուտով մայուը կերպարանափոխ կ'ըլլայ, և օձաքարանց կը յաղորդեն կարծր զատաքարը (diorites), որոց մակերեսութիւնը տարրազարդութիւնն կարծեն թէ ճերմակ փըրք փրով մը կը ժամէկ երկրին երեսը. և կը սկսին երկնալ բեւելինիք և մանր ոտճիք։ Ժամը երկուքին ասենները շերմութիւնը 3 6 աստիճանի հասաւ. և մեր քաշած անտանելի նեղութիւնն վախճան առաւ, երբ մէջօրէն ետք յամը շրսին հասանց յլիստուածանոր։ Ֆաթ-Ալի ուրախութենէն կիսաւ ձեռութենք շինուածութիւնն ողջ և անվանական հասնենուու մտածութեամբ. և Փաուց Աստուեց, կ'սուէր, որ առանց ձախորութեան մը կրցանք ժամանել»։

Կարաւանապետը որ մեզմէ յառաջ հասեր էին, բեռներնին տեղույն բնակչաց մէկուն ստանը տեղաւորելու մտածութիւնն ունեցեր էին. ուստի և մեծ եղաւ ամենուն զարմանք՝ երբ ամսակին Շանտոր ամուր կեցաւ առած հրամանին վրայ, յարմար ու պատշաճական տեղ մը դրանիս գնելու, ուստի Հայուն մէկը.

առաջարկեց իւր պարտէզը՝ քիշ մը բարձրացիր քան զան զԱսուածաձանորդայ, ուր և զրուցած բանակետով, իսկ մեր խեղճ չափարանին՝ անձրեւէն թթած, յոգնած զալզած, ոտուբնին արինալից յայուերու և քարանց վրայ բոկոսն քայլել էն, սրովինեւն ծածքի մը տակ հանգիստ զիշեր մը անցնելու անհրաժշտ կարօսութիւնն ու պէտք կը զզային, մինչ ի միւս օրն ազատ ձգեցինք՝ իրենց կարգէ դուրս ուրախ գոհութեամբը։

Ասուածաձանոր՝ 680 մեար բարձրաւանցակի մը վրայ ամիթիթատեր ձեռով կառացուածէ, ի վերայ զառիվայրի երեք բըրս որ կը բարձրանան ի ծայրի հովակի մը՝ շըլապատելոյ ի բարձրաբերձ և ի մերկ զրանիս լերանց։ Գիւլիս աեսիլը հակապասիկր մ'է չըսր կողմի լերանց չըսրութեան ու ցամաքըրթեան հետ։ մինչ հաս բայր կանչչւթիւն է և զալար։ Ջերմութիւնն ու ջրոյ առատութիւն՝ տարապայման բուսականութիւն մը յառաջ կը բերեն, ու ամենալաւ կերպավ մշակուած պյուեց մէջ կը տերնուին քաջաբեր և պտղալից թթենիք, ընկուոցնի, թզենի, հրաշալի՝ մասնաւն թէ անհաւատալի բնափիր այգիք խազողյ, կեռասենիք և նանենիք։

Գեղեցիկ դիրը անի մեր բանակետով, զարաւոր գեղեցիկ բնակունոյ մը մօս, որ իր բարերար հովանին կը ատարձէ վրանիս, պատաստուկ և ծառերու վրայ պլլասող բուսոց մէջ։ ինքվնինինիս կատարելապէս երկրաւոր զրախոտի մը մէջ պիտի ենթապրէինք, եթէ այն բաց վրանին տակ ծ2 աստիճանի անհովդ ջերմութեամբ չնեղուէինք չարչալոր։ Քովերնուու ճամբուն վրայ անզագար և մեծապէս նկարագրական անցուցարձ կայ ջորեաց, կարաւաններու վկերնէն կախուած զանզակիւներով, թաթար, Պարսիկ և Հայ հեծելոց, որը յաճախ կարմիր կամ կապոյտ հովանոց մը կը կրեն ձեռուընին։

Բնութեան պարզեներով առաստարաշն այս ոսախոի մէջ՝ քաղցր ու համակելի բնաւորութիւն ունեցող ժողովարդ մը կը բնափի։ Մեր հոն հասնելուն՝ ամէնք լիսովի առաստութեամբ նուիքարաց և ընծայից կը դիմութիւն ու լոյս ինդրել այլեայլ սիրութու նիւթու վրայ որ իրենց համար երկար ատենէ ի վեր մութ և անիմանալիք էին։ Ումանք կը ցոցընեն ամսունոյս այլեայլ հանքերու՝ կազարի, հրաքարի, միքայի, տալկի, նմացք, որնց արծէից վրայ կ'ուզեն ծանօթութիւն առնուլ իրմէ։ այլք թթուահամ հանքային չուր մը՝ որ իրենց կիւղին մօս կը բղիէ։ Ալենքն համոզուած են թէ ապագայ յաջողութեան տարերը են ձեռուընուն մէջ եղածը։ բայց ինչ ալ ըլլայ անանց իրական ար-

քաղցրահամ թութի պնակ մը. ամէնք կ'ընծայեն վարդեր և մանաւանդ ամենազեղեցիկի ոստը ծաղկեալ նոնենեաց։

8. Յուշիս Հաղի եկած ի քնոյ, կը նկատեմ զՋաթ-Ալի որ ուրախ զուարթ և կարմրերես կը բերէ առ իս փառաւոր փունջ մը վարզից, զոր անշուշո այլոց պարտէզներէն քաղած է։ Յեւոյ միւսանզամ հետազնեաէ կը ներկայանան բնակիչք, ամէն հասակի, բերելով զանազան շիշս զինոյ, այլեայլ գունոյ և ճաշակաւ, փափաքելով որ իրենց այգեաց ընտիր բերոց համանեն ընենք։ Ճանապարհաց անհարժութիւնը, երկաթուղեաց և ամենայն հազորզակցութեանց պակասութիւն՝ արգելք է իրենց վաճառքը ծաւալելու, մինչ ամենընտիր են բերք։ Բայց և այնպէս Երասմիայ ստորին հովուաց այցեստանք՝ գերազանց և զինազար զինիներ կ'արտազրին։ արդէն ըսի թէ մշակուած այգեաց մէջ որթք հակայական՝ ու ականատես չեղողաց համար զրեթէ անհաւատալի մեծութեան կը հասնին. իսկ վայրենի որթք ամէն տեղ կ'ածին, յանցու ճանապարհաց, պատերու և ծառոց վրայ։ Մեր հոն զանուած ատեն այգիք ծաղկած էին և բուրումը ամէն տեղ ծաւալս։ Հայք խիսա ճարարանհարք են թէ մշակութեան այգեաց։ թէ և չեն զիսեր, ընտիր զինիներ շինելու արուեստն։

Երբէք դրսէն օտար մարդ եկած չէ յԱստուածաձոր. զրեթէ անձանօր երկիր մ'է (terra incognita), նոյն իսկ Ռուսաց համար ։ Ասկէ կը հավաքցուի բնակչաց ցուցած սիրայիր ընդունելութիւնն առ մեզ, մեծապէս զո՞ն և ուրախ մեր այցելութեամբ. որ և առիթ տաւարնակչաց, արգէն հանճարեղք և մոսացի, փութալ և բացատրութիւն ու լոյս ինդրել այլեայլ սիրութու նիւթու վրայ որ իրենց համար երկար ատենէ ի վեր մութ և անիմանալիք էին։ Ումանք կը ցոցընեն ամսունոյս այլեայլ հանքերու՝ կազարի, հրաքարի, միքայի, տալկի, նմացք, որնց արծէից վրայ կ'ուզեն ծանօթութիւն առնուլ իրմէ։ այլք թթուահամ հանքային չուր մը՝ որ իրենց կիւղին մօս կը բղիէ։ Ալենքն համոզուած են թէ ապագայ յաջողութեան տարերը են ձեռուընուն մէջ եղածը։ բայց ինչ ալ ըլլայ անանց իրական ար-

մէջ, երբէք չի կրնար իրենց արդիւնաբեր ըլ-լալ, քանի որ ճանապարհ և հաղորդակցութեան գիրութիւնք կը պակասին յերկիրն :

Միակամար ջրմղի մի աւերակը կը տեսնուին յԱստուածածոր, հովտին մէկ կողմէն միաւ ջուր տանելու համար :

Առաւոտեան ժամը ութին ջերմաշափը ՅՅ աստիճանի վրայ է, և հովի շունչ մը չիկայ, Նոյն ժամուն իշխանդներ կը հասնին մեր վրանը, զամուսինս բժիշկ կարծելով. ջերսէ ու աշացաւութենէ զառնապէս կը նեղուին բնակիչք : Այս վերջուց թուոյն մէջ շատերն վարակեալ են այս ծիածանի զայտուին (τίτης), որ հետեւանդ մը եղաւ աշացաւութեան որ 189 օին ճարակեցաւ ի գեղն, յունուար ամսեան մէջ :

Իննաւունութ տուն ու գութէ 800 բնակիչք ունի Աստուածածոր: Հօս ալ, ինչպէս ամենալրեր ի Հայաստան, ամուսնութիւնը կանխաժամ. են. քսան ատրուան պատանի մը եկաւ մեզ տեսութեան որ արդէն վեց տարիէ ի վեր ամսնացած էր և քանի մը զաւակներ ունէր :

Քիչ մը անզին՝ դէպ ի վայր, գետին քով ուրիշ զիւղ մ'ալ կայ, հաւասարապէս լերան կողին կոթընած, որ Տօրուա կը կոչուի, և բնակիչքն՝ երեք հարիւր անձինք, բոլորն ալ թաթարք են: Երկու զիւղերն ալ մէկ հասարակութիւն կը կազմեն, թէպէտ առանձին կառավարիչք ունենան:

Մինչ ի Մեղրի հասցընող ճանապարհը յերկարատե պիտի ըլլայ, անոր համար ժամը երկութին կը շարժինք տեղերնէս, սպասելով

որ մըրկի սպառնալեօք վախցընող օդը հանգարակի... Տրումուլեամբ կը բաժնուիմ յԱստուածածորյ, այն բերրի ու բարգաւաճ ուստիէն, որոյ բնակիչք կառավարութենէն ուրիշ բան չեն խնդրեր՝ բայց ճամբաներ ու անհրաժեշտ հաղորդակցութեան դիրութիւններ: Երկու ստարչինք և Աստուածածորյ զինաւոր անձինց կ'ընկերանան մեզ մինչեւ յաղրիւրն չիւսչին-բէկ Շէրի, ուր կու գան բնակիչք ի բուժումն ջերմանց. ուր ուղեկիցք մեր յանձնառու կ'ըլլան ողջերթի բաժակ մը ընդունի ի պատի մեր, ինչպէս սրտայոյդ սովորութիւն է հիւրասէր բնակաց կողմանցու, ու բարի ճանապարհ մաղթելով կը բաժնուին :

Քիչ ատենէն կարաւանն կը հասնի յափուն Երասխայ, և կ'ողջունեմ Հայաստանի կրակոտ և բռուն որդին, որոյ կարմրավոյն ջուրք շառաշմարք կը յորդեն երկու կողմանէ բարձրաբերձ լերանց անցից մէջն: Միւս կողմը Պարսկաստանի կը վերաբերի, Երասխ բնական սահման մը ըլլալով հոս երփաց աշխարհաց: Այն աեղույն մէջ աւր Աստուածածոր գետ կը թափի յԵրասխ՝ հոն ալ զարմանալի բռուականութիւն մը կը տեսնենք. նանենիք, թթենիք, թզենիք, մնչենիք ծաղկալիցք, վայրի որթենիք կը ծաղկին կը բարձրան նոյն իսկ քարակոյտից մէջ :

Հրամեշախ ողջոյն մը տալ հարի և աստէն Գարսապաղի և Զանկէզուրի լերանց, իիտ առ իիտ անտառաց, ծաղկազարդ արօտառեղեաց, յաւաջնելու համար ընդ դաշտորէս, մանաւանդ թէ ընդ անապատս :

(Շարայարելի)

